



# Emperors and Kings



ԱՐՅՈՅՅԻ 144: Վեր քողքիս մէջ մարդինակ  
խօրհրդ անցյն անդամեկն ընալիքու զբազած են և  
ժամանակին տեղը արդէն պատրաստ ած բիթե-  
ցաւ է: Վահեն մարդ մէջ փափարով առ խօրհրդ-  
գանցին բացուելուն էր սպառ: Խաչպատ առ փա-  
փար անուշ աւ ելի ստափի եր: որովհետեւ կայորը-  
խառնացած էր որ նոք անձաւի Ծիննու կու բաց-  
խօրհրդանոցը բանալու համար: Եթի որ, մերժին  
թուովին ծ անուցածներինու պէս, պաշտոնեացը-  
քուուագակի ցին որ Կայութը՝ յանկուու Հիւանդաւաւ-  
լուն պրամատաւ աւը, Հիւանդի անձաւի գոյն օրոշած  
է որ իր աւելը լիակատար իշխանութեամի եղագարը-  
խաւըէ, քաջըին բնորդի ընները քիւ մը պրամիցան,  
ի մերց ոյսու ամենայնի առանց շիրմաթիւն մ'եւ-  
թիւ ընուրութիւնները յառաջ կ'երթան: Դիքիս-  
ցաւիր ինչ պատճառաւ Կայութը գալիք այ իր որո-  
շամի փոխելով՝ օրոշեց որ եղագար անդ իր Տօքել-  
ուուը Յափանին պրիդուքը՝ որն որ մայզա-  
զանն շատ սիրելի է, այն թափառուու իշխանու-  
թեամի հառ խրկէ: Վս մերժին պրաշ մը ամսաց-  
իին բնուպրաւէն տուած յայտարարութեամիք-  
ից ծանուցանէ, ու առ փափիսնու պատճառու հա-  
մուռիւ մը յայտնելով՝ “Ո՞՛մ սիրելի եղագարը  
փափառաւան միջակիս մէջ բավու որոշելու համար  
կ'ըսէ, հառ գանաւազ պրաշանեամերու և հետ խոր-  
քոդակիյին եռեւ, որուեցի որ իմ սիրելի Տօք-  
ելուուը Յափանին պրիդուքը, իբրևու իմ փո-  
խանորդ Պիէննա խաւրեմ:”:

Այսն ապրիլուրով տասըց 23ին հու պիտի հասներ, ուստի և զինքը մէ հանդիսաւթիւնամբ ու պատուալ ընկառնելու համար շատ պատրաստութիւնն անդ եղան, գրեմի էր ըստը քաղցր սարի փուց էր բայց նշն օքք չեկաւ, ամենու 24ին հասու, ու մէն սիրած ընդունուեցաւ. Ժողովուրդը նշն կիշերը պաշտոն առջեւը երած շուռմիւն ըստ : Խրկորդը պէ ներքին գործոց պաշտոնուն՝ ազդային պահանջմաններուն և ուստի պահանջմանը ազդային պահանջմանը կազմական ժաղովներին ու քաղաքացիներէն կազմական ժաղովներին քանի մը անդամները իրեն ներկայացնեց, ու իրենց փշյթն ու բառն ծառայութիւնները բախցից : Վարդուռուքար զիրենք սիրով ընդունեցաւ մինչև հայու ըստներուն վայց շնորհակալ եղաւ ու իրենց յանձնեց որ մասնաւ որ կերպով մը իրամա ու նորհրդանացը պիտի բացուի, իդմաց սրաշանը բործ զնին :

Կայսեր քովու գոտուուղ Ականինութերի՝ արտօպին գործոց պաշտոնէնեան, ու Խոյի խոճանական թեան պաշտոնէնեան, հու Հասան: Կարձեալ արտօպին տերու իւթանց զեւզունները՝ պրու որ Կայսեր եռեւ էն Խասպուու գոցուն էին, Գրեա գրեթէ էաման աչ Հոնեկից ելուն էն, ու եռեւ եռեւ Հասկը Հասնի:

Կարծարդերուն ինչիպէս, անցոն շուրջանակ լրացիներնուու մէջ ըստծներնու Համեանքին, մերժուեցաւ. Եւ թէ պատկան իրենց կողմանէ ուսումնական միան մը կը վահցուեմ, ուստի Եւ ազգային պահապանները պատկանական զորքին Տեսմինեալով՝ մէջ պատրաստութիւններ տնան, բայց պարծարդարուն կողմանէ ամեններն շփոթութիւն կը չելաւ. մանաւանդ թէ մուու հակառակ քաղցրաբարուց իրենց գորու ունեցած կասկածին դէմ արշուունչ ըրբն, ու մէջերնին գտնուուղ քամսի մը Խասպուութերը ծանուցին, պրու կառավարութեան ձեռքն անցներով՝ մասցանները Հիմա բորբոքին Համեալուն էն:

— Խաղաղոցի պատմագլուխ լուրերը առնեցին : — Աւելիշ անցած թվառովներու Գրեմիջոյնին առնելիք հաճախաբի ծանոցներ, բայց առ անդամուն և աւելի էր աւելի կը պատմեաք, Գիշեան զարդարական դրած թուղթը հստեղոց գնելով : “Երեկ Յանիսի 19ին Գրեմիջոց քաջացը՝ 12 ժամ ուստի մերօք զարդեւ առցւու եսքը պարտութեցաւ առաջ պայմանի անհամար ըլլալ :

Հայ երեսելիք աւողօյն առևտովիս թէ իր ուստահի  
թնդանոթներուս կրտմին ողեալք է առլ, պանց-  
ամով աւելի վսի կը ձգեի քան թէ կը վաստի, եւ  
թէ իր պաշարով զնդերուս մէկան, որն որ 12թն  
ու 13թն դաւիճայն Սիէլ գլուխն վրային Մհացրեի  
համբուն վրայ նրգիշցի, աւ ձախ կողմնին ալ Սիէլի  
աջ եղբարեն Միկին զօրապետոն զանգը յառաջ-  
քը կի Դրտ Շալատէն ու Գայալէն զգին վրայ-  
(Վիշին զօրապետը աս առթին մէջ մէծ աշխուժու-  
թին ցացաց, ու 13թն Ա. Սմբատիսի վայցէն  
րուն քաղքին պարբաղներուն զիմնցը իր Բնուղա-  
նօթները շարեց : Ինչը որովհետեւ քաղքին  
արուարձաններէն իմ զորքս Անց կեսուի բա-  
նուած էր, թշնամին գնու գեղ ի զննեարիկ կամ  
Անոնք կինոր եռ քաղցի : ասկայն թնօքանօթ-  
ներուս տասակի որուառը քաղքին պահապանները  
ունանի ասսակի թմբեցաց, որ կարող եղաց կի-  
կամ զէմ իմ պատրդ զնդեմ մինչեւ քաղքին  
պատերան տակը յառաջ քշել, ու որպաշտել, ու  
զեռ գիշերը շասած՝ քաղքին զօրքը զբան պայ-  
քաւութեան անձն տառ ու անձնանքուու )

Ասաւորը յառած առնելով մաստանդապահ:

Արդութեանմբ Ի՞ց գետէն անդին անցնելու, ու  
ձևոք կնիս Յի Բնագանօթ, սաստիկ շատ հրացան,  
պահերազմի Միմերը (monition), ու պահերազ-  
մական կարասիկ ձգեցին:

|| Երանակէն Յառնիսի Անին Աւգոստուրիքի ընդ-  
հանուր բարիքն առնենի կը գտնէն: “Իսուսուա առ անց  
կռուց տնօնուասուր Եղանակ, ու մամքնապես Գրիգոր-  
ինքու Անդենց պիտի իշխանին զու մարտակը (Miri-  
gade) ներս քաղաք մնաւ: Հիմա Աննետիքին  
զաւաներուն մէջ Ո Բնետիք քաղլքէն զատ՝ ուրիշ  
ամեն երեւելի քաղաքները կայսերտկան զարաց-  
ձեռքին են: Դամերուն ասոնկ փոխուրիք Հնիսիկու ան-  
խազագութեան վրաց խօսուելու տակն Առողիքինքն  
շատ օգասակար եղաւ, որ ունի օր յառաջ ասանել  
չէր ըլլար: || Աստեղքի ու Ճերտէն իրենց պատե-  
րազմական հնապրօք Մայիսի 30էն մինչեւ Յառնիսի  
|| Առ Մամուռունի ուժ ու ասոսեօննենին ու Դու-

\* Եղի Միջնակ լուսաբը Յանիք 1350 Վարդացիքի Գ. իշխան առաջ առաջնական, կայտ, 5000 դրամով ու մեծէ, ունեցած : Այս թագի պահանջ շափակաց ուղարք Բայ պահանջ է, ինչու որ եթէ 20 - 25,000 Վարդացիք զինութիւն 50000 Թաման կամ վարդացիք, ունետէ որ ձ հայոց մեջն թիւ մեռն կամ վարդացիք է, որի որ բայց պահանջ անհամար ունետէ : Այս եղանակ պահանջ անհամար է այս հայութիւն 20,000 մեր մեռն է, ու այս ունեցած է որ Անդամական ունակութիւն պահանջ զանետ այս անհամար արի անհամար է այս թիւն Անդամական պահանջ ունետէ : Առաջ մէջ Անդամական պահանջ ունետէ ունետէ :

կանացիները՝ որմնք 10,000 հզդի էին, ցիր ու պան-  
քանին։ Ա իշխացի մեջ Համայնքու որ բոլոր պատե-  
րազմական զգացքը՝ որ 15,000 հոգի էր, քահեցին,  
անանի պարտան մ' ալ գնելով, որ մինչև երեք  
տափս Աւարդիացւոց գեմ՝ շպատերուովն։ առաջ  
պէս եղաւ Կրթելիոցի տաճակից, որուն մէջ 4000  
հօգի կացին։ Ա Երանացէն կը աւանուի որ Ապրուս  
Ըլղկըրդ իր բարձր Ծաներուն վրայ գրեթե Համ-  
զարս կեցած է, եւ որպէս զի Ափայիցի քով եղած  
թեթեւ գնդերը կատող ըրբան գեւո ի Դիմակ, յառաջ  
երթալ, Բասահեցքն՝ Ամանցւն զօրապետը գումար-  
տակով մը երկեց, որմնք Այս Արդային անցնելով  
Արմերեաց մուսն, ասով Աւարդիացւոց կողմէն  
Ասիմէ գետին քոմի գուման բան վրացաւ,  
ուր որ անեցից մերժ թշնամին աղ Հյուձամիւցու-

Պատմութիւնի պաշտօնապահը, ուս լուրջ կու ուսց  
«Վասոյ» 13ին խուրաց, ող նաւառզիթին մէկ մէծ  
բաժանում, մը ցամաքոյին զգրութ լեցուն Գառոյն (Ար-  
ևնակի մաս ծովի քու պարփակ քաջոր մէն է) ճառ-  
ցաւ, ու սկսաւ տուափի զաբնել։ Խոյց Հեղինի ըստ  
տրիածոց թնդանոթ անդիներուն փոխանորդին ու  
Կարոյուն Գարոյնին զգ ուղարկու ուղաշտպանութեամբ բարձր  
յարձակաւ մէկ մերժու եցաւ։ Կարոյուն Գարոյնի ա-  
նանի ազգի նշան առաւ, ու կրտսէն կարմըցած ա-  
ղջողերէն մէկը թշնամուցն ան-ընուզ անունով  
պղպիկ մէկ նառին փոյ ձեւց, որ անմիջապիս  
նառուն մէջ եղած վառոդր բռնիվցու, նաև  
կառը կառը եղաւ, ու հետ մէջ պին մէջ, հետ մ'ար-  
ջոց մ'ջ վճացաւ։ Վար վաս նաւացաց ոյ նաև երր  
կանց կանց կրամին քիչցացին, ու ետքը բո-  
լորովնն զազրեցրելով, Գարոյնն հեռացան գա-  
յին։ — Պաշտոնաւնը կայսեր անուանքը Հեր-  
սիկ փոխանորդը, Տրակուրակաւ Աթենիուսի բաղրմին  
մէջ կը պոմին, իսկ Գարոյնի թնդանոթամբ գի-

— Անցեսո որ յատիքներեւաս ՀՅԵՐՈՐԴ ՌԱԵՒ  
մէջ պատմեցնէք, լուր Ճ' ելած էր որ Խոպացիքը  
և իլլա Գլուխության հիւանդուուցին վուց յարձակիրզ  
Խոսքիցի Հիւանդները մեռցուցած բյան։ Վար  
Համար Անրուն ուսպանքը իր յորդուածան թշմին  
մէջ (առև. Թիւ. 24) կը պատմամ որ ինքն այ առ  
բանին վրեւէլը չարաշար պիտի առնէ, եւ առ խաչու-  
կիքի անուամբ Եկողները պիտի չկըցէ։ Տարածաց  
զրապետը և իշխան եղած առենքը՝ առ բանին վրայ  
և եղանենին բաղրամն նաևնկ մը գրելով չարթոց որ  
Ակրա Քրիստովի մէջ անսկ բարբարուակն դործ  
պատօնած է։ «Աշն առենքը Ակրան ալ նոր թուութ  
մը հաները՝ իմացուց որ թէ Եղիշե առ գետքին  
առ դու նետանը իրեւն եկադ Խոպացինը լր գտաւա-  
տանական կերպով վեցած էին, բացց թէ որ ոռ ոռ  
է նէ, ինըը Հրասարակած վրեւ խոպացութիւնը եւ  
կառնէ, եւ իր զըրքին կը Հրամացէ որ բանս ան-  
կամ վերա պաւած Խոպացինը բան վիճու որ  
Եղիշը եւ խաչակի Եղիշը են, գրածեալ ամենայն  
զիմնետամբ նային ու հոգան։

— Կարուս Ըստերդին զօդքը Բնակիերան առ-  
ալիքն եւսը՝ դեպ ի Թիվով առհմանները յատաշ  
քայիրու. կը ասյի : Համեմութիւնները 11թին Խոսպաց ողով  
50000 հոգի 12 թնգամագլուխ եկան ա. Յազդէ Հայ  
զարապետին աւստրիացի զօդքին հետ ասասիկ կուռե-  
լում՝ զանոնք Արքունիւն մինչեւ, Ալա Քաղաքը քշեցին  
Խառնեցին առ լուսով՝ Հայոցն Մաթին համանա-  
տարին որոսուեր առաւ որ Խոսրացոց բանեկը  
պատշաճար խարքէ, և անոնց հայ բոսի . բայց  
նոյն միջացին մէջ ուժով մը յարձակաւ բնիկը  
հանգ մէծ պատրաստութիւններ ալ անհնանին :

— Ա երօնացէն զինուորական միջբարդոյ մը բառ  
անցքին Մայիսի 24ին բառն արշաւանքին գրաց  
տանձնական թղթի մը մէջ աս տեղեկութիւնը  
կառ ասց : «Մայիսի 24ին ես այ բողը բանակին  
հետ ան համբաւաւոր արշաւանքին մէջ գլուխ Բան-  
գուա դացի , բայց աս արշաւանքին նորանուկը թղթի  
գրայ օրշափ մէն երեւան և , զբանապահեն մէջ  
մէջ ուղարկի ոչինչ ու անուղաղ եւաս : Մէկ օր  
ու երկու գիշեր շնուռվ աւ շարունակ քայլելն  
ետքը մէր զօրքը Մայիսի 24ին Մանդուայի առ-  
ցւեն եղած թշնամեաց (Խաղացոց) առաջին պատ-  
եշը արիութեամբ տառե , եւ փառաւոր քայլու-  
թիւն մը կատարեց : Խոյր բանեակի միջինի տար-  
եանի բացալերուելով ու զգունապահ ամենքնիւն մէկ-  
անգ ժամանեթենէն անմիջակիւ եղարք մէր առան  
Սանկ Վանելց ին Դուրդ ազոն լուսած անշնչն ան-  
ցանք եւ ան սուխափ կուռասենց եւանդ : Խաղա-  
ցոց հօնութիւն 10,000էն աւելի զօրքը որոնց մէջ  
հետարկութեցի , Պականացի և . ամեն տեսակ պիտիա-  
ները կային , չըս կողմբ ցրուեցան : Խոյր Կոկա-  
տասեղը զիսկներով միցուած էր . մէր ձեւորը  
2000էն աւելի միբառուոր ու գերբ ննիու , որուց  
Մանեաւ խրկուեցան , եւ 11 թնդանօին : Զօրքին  
ու բանութիւնն անպատճենի բան մըն էր :

Ա բան հաղիւ թէ օք մ'անցաւ, այս ինըն Մայրիսի  
ՅՈՒնի մեր յառաջնկոյ գնդերը մինչեւ Կոյփզպ  
Աշամեաց Երկրարդ պատուից յառաջ քաղցին,   
ուր յունիործակի թշնամիք անոնց վրայ յարձակեց  
ցնն, եւ թէպէտ մերիները ի սկզբան քաշու-  
թեամուր շատ հզպարքերներ ու տներ առնն, բայց  
եռեւէն զօրաւոր պնութիւն չց ալով ծանր կորու-  
տ ամէ և առաջանելու առիգուեցան: Վա օրուան-  
ադդէցութիւնը նստիրնիմաց օրուանին բոլորութիւնն  
հակասակ էր: Բանակը արդու պրիութեան է:   
Հրամանաւագինն ըստն միուրանն ինեւու պակասութիւնը  
առնեսելով ներացու, եւ քաջերան ու մանաւանդ  
բարձր պաշտօնականներուն մահուանը համար զար-  
հուրուն մեծ յառաջառութիւն մը կը ցուցընեւը:  
Բայց Երկրարդ օրուան աւելի խիստը դրահուած է  
եղեք, վասն զի Մայրի 31ին առաւանց ուստինի  
անձրեւ ոյ սկսաւ, որ շարունակ 48 ժ ամ աւելէց:  
Վա բան մեր քաջալերանինան մահարեր հարուած  
մ'եզու: Ո՞ւէ մը մօածեցք որ բոլոր զսրբը իրեն  
պաշտօնականներուն հետ յօրդ անձրեւի ոտեւն բաց  
զաշօնի վրայ կէս ուստին վեր ուղերու: Աշը՝ սնուա-  
սուպարան, առանց յարին, առանց բառակին  
կերպկայ, առանց ըսկելերին, ու նահեւ առանց  
ողին, զիշեր յօրեկ բանակած կը կենար: Ասկէց  
կընար իմանալ որ մեր բանակին զիմունն ինչ էկաւ:  
Այս միջացին մէջ բնարիերացին անձուուուր բյա-  
րուն ըսրը ալ տարած ու եցաւ, որ որ մեր արշուու-  
թին գիլաւոր վախճանմը Ենազիերան պաշտօնուե-  
ացաւ: Այս:

Ա երջապէս մէջ մալ հրաման եղաւ, որ ետք բաց չը լինք: Վ մէն մարդ յաւագով որ գոյ տեղոց միտ տակ պիտի մտնէ, կ արտօնանար, բայց կրուն տուապաթշերուն առանկ անօպուս ըլլուզ շատ ցաւալի եղաւ: Ե որ վրայ Աթենային բազրութիւն մտաց գեմ լուրիք ար հասուն, որ իբրև թէ հնէ հասարակութիւն քառարութիւն քառարութիւն քառարութիւն է, ասութ զահէն ձգաւեր ու մերժուեր է, հրաման ելեր է որ Ա հասաւան աւ խայիսն ազատ թուզ արուի եւ ուրիշ այսպիսի անշամազ լուրիք ։ Եւ խափակէն ըսորդ բանակը Խանգուտ գործած առնելը՝ հաստատ համազուած էր որ շատավ խոպիսն պիտի թուզունք ու ելլենք: Ա հասութիւնն ու յուսահասութիւնն լիրութ լիրութ առավճանի հարած էր, եւ ամենեւ ին յաջուռներն նշաբանք մն չը բածուեր ։ Ենթակ ալ Աթենայի լրադիրը առանց կայսերական որդունշամարտ առանձիւ, բաելով մեր կամիացն առելի եւ ս հաստատեցին: Ե որո հանոր աճազգրեցինք դպրանք, որո հետու դամարտիւ (corps de réserve) Խանցուսի տուշեւն զեւ ի Ալբանա գնաց, եւ Յունիսին Ծին հնէ հասանք: Խոկ զօրքին ստուար մասը (le gros) Աննեակոյի վայուն զեւ ի Ալիքնեցա ճամբար երաւ, որպէս զի առ երկու անգում յարձակելով շտանշած քաղաքն առ նույն առ:

Հայոց հրեմանի մէր որ և որ զինաց յաշխղոս  
թիւնը նորդէն մէր կոզմէ գարձու, որովհետու քրիչ  
օրուուն մէջ Ալշենցա, Բատուառ ու Գրեմիցոյ առև  
նուեցան, այնպէս որ բարդ Վենեարիկի երկրին մէջ  
միայն Վենեարիկը մէր ձեռքը չէ : Խակայն ասուց  
մէջ ամենն երեւ ելի՞ն՝ Ալշենցայի տունուին է,  
իւս մը անոր համար որ աղէկ ամրացոցած, չորս  
դիմ պատճեններով պատուած է : Ներքուսու աղ  
իրեւ թէ Եզ երազ (ՀՅ աւելիներով) սաստիկ դա-  
ցուած էր, իւս մ'ալ որ հան Ալշենցայի ու Գրե-  
միջիշ հրամանաւար Տուրանոց զօրապետին զաշ-  
նաղրուի իւնն եղաւ, որուն զօրալժեանիք քահա-  
նոցապետական զարքը մը երկրին վոյց երեք ամիս  
ուր պիտի չկոփէն : Այս միջոցին մէջ կը յօւսանք  
որ Կարոյց Արդիրիցին և իր Բիենմանեցիներուն  
հետ ալ բաներնիմ կը ըմբնցնենք, որոնց զործըը  
պարէն հիմնիկ լուն այնչափ աղէկ չկրիմար Կոր:  
Ալշենցա պրորաւութեցաւ անմիջապէս 12 միլին  
միա (4 միլին Փիրօքին, 44 միլին զօւրուշ) տայ,  
և գեւ 24 միլին պիտի վճարէ, բոյց մաս մասու :  
Ալիսանն Եկող նունակիներէն և լատիրներէն  
կ'երեւաց որ Խոսքացիք Ռատուցրին լրած վերջն  
շրաբուաներուն եւ նաև, Եղին խոկ Կողիդցյւն և առ  
քաշուելան վրայ այ սաստիկ այլպայծան են, այնուու  
որ իրենց զրուաներուն մէջ յօւսահատական ձեւ  
մը Կերեւայ :

— Խաղացոց բագիքները շատոնց կը զրուցեմ  
թէ Հանգարանայի ու Աշետիվի գալառներուն մէջ  
խորհուրդ ու խոնդիր կը լնէին թէ ինչ տևակ կո-  
սավորութիւն պիտի ունենան, Սարդինիակ հետ  
պիտի միանան թէ անկախ պիտի ըլլուն։ Վաղած  
օրեր Լուսպատացը ըրոշեցին որ Սարդինիայի հետ  
միանան, ուստի և Արյանի առ անհանդեպ կո-  
սավորութիւն Սարդինիայի կատախութեան հետ  
զաշնադրութեան ըրոշմանները զրաւ, որոնք որ  
\* բաշխ նույն եւ Օշնոց աւ գեռ Խաղացոց ձեռքի եւ :

Միջանի լատագիրը կը հրատարակէ: Վազանացրութեան նախելով՝ Արմագարտիա Սարգիսիացւցաց չեմ կ'ուզէ միանալ, թէ որ Թաղաւարը Դուքին Խորհուրդնոցին հաւատն թեամբը ապագան թեան ապագան թիւն կը խոսանայ, ազդային պրհազան նէրը կը հառաասէ, թիգը միայն գործադրական իշխանութիւնը ի գործ կ'ածէ Միջանի պատուիան նատա պաշտօնեաներուն ձեւ ըստիք: Ա. Սարգիսիացաց կուտակուրութիւնը շնկենար ոչ քաղաքական է: Ոչ գոմականութեան զաշնոր գնելի բաց եմէ Հյուսիսաան Միջանի առժամանակին կառագարութեան անդամենքը Խորհրդի կանչերով ու անոնց հաւատն թիւնը առնելով:

— Ուրեառ, 18 Յանվիսի: Ապրիլինիցի ու մեծ  
նետիկի նուռառութիզը (Յ քեւադ, Յ գորշ, Կ  
ունչ, Ի քեւետ ու Կ շաղենաւ,) ծովագրեան պա-  
շտանաւ յարաւարաւի թիւնը հատարածեցէն և աքը՝  
10 մըն հետո խարիսի նետած հակասի հարցու  
շորուած կը կենաց, ու բայց Եւարիփակոն նաւերը  
կը բանէ: Վրասի որ խաղոսի վայ կեցած առա-  
պիտական նուռառութիզը թշամեաց նուռարութիզի  
վայ պիտօն յարձակի ու զարնէ, եւր որ անոնց  
զօրացուկ ու ամրացուկ, որ անոնց հետ կարող  
ըլլայ դրւիս ելլել: Հատ մեծ վաճառականի նաւերը  
կը գնեն ու կը պատրաստէն, տառնցին զատ շատ  
նուռերու տերեր նաւերներն վարձրագ, տայ կ ու-  
ղին: Ապրիլինիցի հետպատաճի փախանորդը Աքա-  
պիտ քաղքես հանուեցաւ, ու Արյնիկին քոն-  
է: — Վ մէն որ Ա յեւնացէն հսու ծանր ու մեծ  
թնգանօժներ կու գտն, որոնցմայ նոր մարտկօջ-  
ները կանուացուն, որոնց մէջ բոլորը մէկանզ 171  
թնգանօժ կայ: Եւարիփացւոց նուռուղութիւն մէջ  
142 թնգանօժ թշամեաց դէ Տ շտեւած է, անու  
համար այ Խույզացիք շնու համարձակիր քաղքին ու  
նաւուուրդին վայ յարձակելու, որոնցմէ առայ  
անգամ շոտ ազէկ ընթառնելութիւն դժան: —  
Ո ենեափիկէն ուրիշ լուս մի շանինք, բայց եթէ  
ան որ Ա յեւնացային, Կ դրէ լիցըցին, Բատուային ու  
Ծ եսպիկին առնուիքը Վ հիւեափիկցիները յուօհա-  
տութեամբ լիցուցիր է, ուստի եւ կապագրու-  
թիւնը Գ աղջիկացւոց հասարակապեառթեամեր դի-  
մեր, ու ինչպիսի է որ Եւսորիփացւոց հետ եղած  
պասահրացին մէջ իրեն օդնէ: Խնչ որ Կարօս  
Ապահր պնչէ: Շինց զդոշացու, շըրտ, նոյն  
հիմա կ ենթանի ուսու:

Ամբողջ պատմության ըստու : Տեսք դիացւոց կաղմանէ Ան-  
տոնիկ կիցազ Տիւպատուր՝ Խոսլացւոց մեր նաև  
Հանդիսաց պաշարի լուն գեմ նովէն բօղը քեր է,  
եւ առ իր բազգը Ազգինին չէ իրիկեր, հազու ուզ-  
գափի Արդիխիսոյի թագաւորին : «Դերմանացւոց  
Կերմանական դաշնակցութեան հին ժողովքին ա-  
նուամբը առ նաւահանգստին պաշարնն գեմ քած  
բազգութեամբ երեկ հու հասաւ : Ըստ մեջ կը յայտ-  
նեն որ եթէ առ իրենց արդուր բարեքը ըսկի չըլուր,  
ու գերմանական պատուաւահանգափ մի պաշարու-  
մը չըլուրը իր, ըսել է որ բայց Դերմանիքի գեմ  
պատօքարը հրատարակուած է, ուստի եւ իրենց  
այ անկէ մերժը պատշաճ սեւպածնին կը լնեն : Վայր  
ժամի ծին Կարդոս սպիրիտուքս շոգենաւը Ռեսորի-  
ոցի գրանցէն զամ՝ Դերմանիքի երիքը ունենան զրօն  
ու բայցած՝ նուահանգստեն ելու : ու առ բար-  
դում իւ Խոալուցոց նաւատարմին հրամանատուր  
Արդինին տարւու : Անկէտ Ազգինին պատօքամե-  
տուրութիւնը մեծ պատուով ընկունեցու, ի վեցոց  
օդու ամենայնի յոյտնեց որ առ բազգութեան համար  
Խոալուցոց նաւատարմիցը իր մինչեւ Հիմնաւ գրանցէն  
շամիւն շնկրեար փախել : Աշտուի որ Ֆրոնդ-  
ֆարդէն նոյն բազգութեամբով նոյն իսկ Կար-  
դու Ազգերդին ալ իրկան ըլլան :

դարձեալ 40ի չափ ժողովը բնիւթ առենուեցած, և ուստանացները ծակէ ծակէ կը փայտին, եւ կամ քաղքեն հւուուայալ կը նային: Բազմաբար եւակեն դպրոցին աստիպակերէն 40) հօդք եւաած էր Շնուցմէ մէկը Մաքքա անուանք, Անտոնիչի շնուցմէն մէկը մայրնուն էր, որն որ բանուեցաւ, ու պրտեքրազնական պինոր հրացանավ պարունակաւ: Լուս գնութիւնները կը ցուցընեն իմէ տա ապրանքութիւնը արդէն յաւացագոյն եփուած պարագանական անուան էր. կ'ըստի որ Անտոնիչից զօրացընը շոտ թղթեցը բաներ է, որոնցիւն կ'ինցուի որ քանի մը երեւելի Պահէմայիկ տա ապրանքութիւններն մէջ մատ ունեցած ըլլան, պիտուարաբար պիւգուա, Արէք կամը, Տայմ' ու Ընդունի սեպուհը: Որոշուած է եղիւր որ ապաստակութիւններ 18ին ու 19ին մէջն գիշերը մկնին, որ օրը խօսուելուրը (Czech) բայց գերմանացիները պիտ'որ մացրնեն, ու Պահէման Աստրիուլն սամնուած որու որ հրատարակեն եղիւր: Առ բանս արդէն Յունիսի 10ին եղած Ալտներու կաքալին մէջ որոշուելու է: — Առ բաներուն համար Վիճակից զնուուրական միջոցները բանեցնելու ստիպուեցաւ: ամէն մորդ կ'ըսէ: թէ շափառու վարուեցաւ, խօսա շրնչաց: զըրբին խօսու պատուեր տառած էր, որ ան առեն հրացու քանչն, երբ որ իրենցը մէկը մեռնի կամ վիրաւորուի: Վո՞ցի նետուած ու մընթարուն խողովաները կարճ ըլլալով՝ որի մէջ կ'պայտէին ու վեա չէն ըներ, իսկ վաս բնիւթ համար նետուածները ապաստամբներուն ժայռուած մեռու շնորհած էին:

Կոր եկած լուրիքն է՝ ի՞մացուի որ հիմն խազու-  
զով թիւնը կասպիւայ հաստատեր է, Փոտսկալ  
խօնն ալ որ մինչեւ 19 յամա կը կենար, զերո-  
կութեան եւրը ահանատուր եւըր է, զօրսովետն  
պահանջաները կատարուեր են: Տարի քաղաքացիք  
առանկ ինխոս ճամփաց բանուելուն վրայ շնորհակալ  
կը լլամ, իսկ գեղիքուն մէջ պատշումիւն կը լլաց  
որ հանգապտութիւնը չուրասի, ինչու որ ազգաւան-  
ներէն շամանը գեղիքը բանուած են, որ գեղիք-  
ները առք հանեն:

Խեցքէս որ յայսնի է, տեսն կողմ առհասարակ խցերական զըռքը հոռվագուրներուն ատօնի է, անոր համար ալ ապստամբութեան ետևեն ինկուդ-ներուն առջի ճիրն առ է, որ զըռքը քաղցէն հեռացնեն, ինչպէս տեսնուեցաւ առ վերջի ատեները Վիեննա պատահած գեպքերուն մէջ առ : Վա բանի համար կոյսերական զըռքը Աթեննոցոց գէմ կատարծ ու բարկացած է : Իրականի ոսկուանիքու թիւնը ելքիւն պէս՝ Աթեննոցի նոր զրու առ ապահովենամ ժողովքը, որ քադապացնիերէն, աղջոցին պահպաններէն եւ ուսանովներէն բացահանձ է, պատահած որութիւն մը շինեց ու Երանի խաւրեց, որ քաղաքը հանեարտնոցներ չափանի : Եաց որովհետեւ զնուութները հիմն բարկա յազմած են ու բազարն որ պարզպանն պիճակի մէջ է, պատգամեարութիւնը նախառանուազ ընդունեած յաւաւ : զնուութները նեղանալու երեսնմն ընցեցան ու զէնքերնմն ձեռքի բնէն առին : Վասնե երբ որ շատ աշխատու թե ամբ իմացընել ողնցին որ ժողովքն պատգամաւուներն են, զնուութները Աթեննացները նախառանիլ՝ Վեռնին սկսան որուաւ : Ա երջապահ կրօնան քաղաք մտնել, ու Ա արքային խօսին ներկայանալ, պնտ որ իրենց պատասխանեց թէ : «Հօս Բիլլերատորի միլլերատորի չարքի իր, ու զիքնէլ քոնեց բանարկածի պէս պահել տուաւ : Ելք որ Ա ինուֆշունցին առջեւ ելան, Տեսաբրնին առնեկ խօսեցաւ : «Ամէն քաղաքներու մէջ Եւրոպիութիւնը (աւլուսակն) յաղթեց, հոսու զա և լոյ յաղթեալը . հոսունը զըռքը կ'իշխու : Կառ աւելցուց թէ : «Հիմակուան Աթեննոցի որպաշտնամներուն ժողովքը շատ տկար է, ի վերաց այս ամենայինի ևս Կայումի տրուած սահմանազրաբիթիւնը պատեց կը ուսուաբանի մուտքածուն : — Պատգաման որները ուր գրես եւս գարձու ու ժողովքին մէջ ատուկ պատճեան :

Տրակա եղած գեղքերուն վաս, Թանիաշ՝  
Աթենացի ազգային պահպաններան զմբառը՝  
աշոյին որ հապանները ժաղթեց, ու անոնց երկայն  
բարեկ ձևու մը խօսեցաւ, որուն նիւթն եր որ  
խոսքութիւնն ու պահանջնակընները մէկ գի թէ օլուն,  
ու զինուրաց հետ բարեկամ մնու: Դրակա պա-  
տոհանը մեղի խօսա ըլլադ, բաս, թիւն որ որ մը  
մը դուին ալ կընայ պատահիլ, ու ապատու-  
թիւններ եղած առաջարկ ու առաջարկ

— Առաջ առաջ կուսակալ՝ Ներայի սեպանը  
Յանձնի Աթիք Խոսքուգ հասու, և ժողովադրուց  
մայր շտա սիրալ, պատուի, ու Ակցու կանչը ըստ  
Ըստունեան։ Կայսեր առաջնու եղած առան չուն-  
դաբաց արտաքին գործոց պաշտօնեան հոգեր-  
նացի կոմնն այ ներկայ էր։ Կայսր Ներային

բանակ ճառման վարդ դարձելու : Հիմն բանն անանեկ  
ի երեւայ որ խուռաները Հանդ պրացուց հետ  
հաշտակով՝ նարեն որիտի միանան, եւ աս աղ աւելիք  
զիգրինցընելու համար ողնակն էր խօսուի որ Հանդ  
պրացուց եւեւմանից աւ պատերազմի պաշտոնները՝  
Աւ սորբոյին իրեւոսից ու պատերազմի պաշտոններ  
ները պիտո՞ր առնաւն : — Վայոց ՀՅին ինսպրուկէն  
էր գրեն որ Խելափե նցյն սրբ Համբայ պիտո՞ր ելլէ,  
ի երեւայ որ Բնիքը զիմքը արդարացացած է, ինչու  
որ տաջի պաշտամն աւ պրոտիւր էր պահէ :

— Ավելիքիր ՀՅին քաղքեն Յուռիսի Կիբին առանեկ  
կը զրեն : Այսու հիմա արախոյի լուր որ առնիք  
որ յափշտակազ Արտօններուն եկած բազմութիւնը  
բոլորունն ես քշուիր է : Վարդովից քաղպարը պիտ որ  
Յուռիս նպաստազ Ալանի ազգային մասնակիւններ  
ըստ բայն մին էր, ամիւն դորձու : Ուեւ որ Կայ-  
սացն ոյ մեր ժիր, քաջ ու արք Հրատափարի զօրա-  
պետին ընտացանդիր՝ նոյնը իրեն աղ պիտո՞ր ըրցու :  
Ուեւ որ շող հանաւներուն քերած լուրերուն կնանակ  
հաւառալ մէ, ՏՅԱ հոգին իրենց յանդուդ դործքե-  
րուն զահ եւան : Ուեր Հուռամբները դարձեալ գու-  
ցոցին որ երակներնուն մեջ զեւ Տիե Մահանեն-  
երուն որինը էր խօսաց, — Ու երջն լուրիքը կը  
ծանուցանն թէ այսաց հիմա հանդ արտ է :

1 բադիքներնուաս աս ապր ան երրորդ թեմբն  
մէջ՝ Պայտի և Ասրացի դպրութը լուծ չկունին սով-  
ող չորս երթուուագվներուն հոս գայզ, ու առաջնին  
մեղամ՝ քաղցին համալսարանին մէջ պրոճ անձագ-  
քնուութիւն ընելը պատմեցինք: Վա անց ամ մերժին  
ընուութիւննին ու վիճաբանութիւննին նոյնպէս  
պատուով ընելէն մըրթ բժիշութեան վարդապէ-  
տութեան սոսքամուն ընդունելինին կը ծանօթաց-  
նենք: — Եսան քննու իմբուր անոնց 7ին կառա-  
գուեցաւ քաց աս անդամ՝ Ալեքսանդր քուլպանին  
միջնակին համօք, ու քարձրապատի: Ծերիդ Կիէն-  
աբին հոս շգտնուելուն պատճառաւ՝ առ աշխին ան-  
գանուան որւս հանդիսութեամբ շեղաւ: «Քննիք  
հինգ գուսանուներէն զայ» Ներկայ եղող անձնիք-  
ներն էնք, բայց կական կարողութեան գանձերէն ու

գահըրցին փրխանորդը, և նոյն կարողութեան  
տառնազեար: «Քննութեան նիւթերն էին սահա-  
բանական անզամահասութիւն (anatomie pa-  
thologique), ներքին ախտաբանութիւն (patho-  
logic interne), գեղարանութիւն (pharmacolo-  
gie), ապրանքագործութիւն (pharmacie), ակնարութո-  
թիւն (ophthalmoiatric): Ամեն մեկ առ նիւթե-  
րան գասառուն իւրաքանչիւր քննութող քառարդ-  
մէ քննելեն վերդի գահերեցը, գահերեցին փա-  
խանորդը, ու կորողութեան տառնազեար, զայ-  
զառ իւրաքանչիւր քննութիւն մէջ մեկ քառարդ-  
մէ շնչականութեան վրայ քննութիւն ըրբն, այնուհե-  
տու ամեն մորդ երկու ժամ քննուեցաւ: «Քննու-  
թիւն կարգն ու քոջանեկան աստիճանն առ է:

տառներուն ու գլխաւորներուն առջեւը յայտնի ցուցացին. բայց Համալսարանին փարզապես թվեան աստիճան ընդունելու համար՝ պետք էր որ Կոյն կարող լինեան բարը անձամբներուն որ ցուցնեն: Վա այ կատարեցին ամսոց նախ Համալսարանին քննութեան պահին մշջ, բայց բժիշկանութեան պահութեան ներկեզուն քայլ հարապատկան պին:

զժուարին սրբաւերաւ վրաց հրատապուղաւ գրաւա-  
լունութիւն ընելով։ Վանք մէկը վիճականութիւնը  
շիրած՝ մէջ մէկ մաս խօսելով՝ Ակենաւ գտլուն  
պատճառը, ու զանազան պարագաները գրացե-  
լին ետք բժիշկան կարսութեան եւ դատապա-  
նիքուն շնորհակարութիւննին յայտնեցին. անկե-  
ևազը համարականին տնկամերէն երեք հոգեց  
հետ կես կես ժամ՝ վիճեցին, յասթեղ հանդիսա-  
ցան, եւ առ անզամ առէնցն ալ հաւասարագետ

ամենապաշտ հանցության : 1) ի հմարանութիւնը ըստ իրանակին եռու՝ կարողութեան տառապակ ու ամենուն հօգանուն յացանեց որ իրենց պիտութեան վրայ շափէ զարս զոհէ, ու վիճելք վարդապետութեան առարկանին ընդունելու որբ անի կը հանդիրի :

«Ի ամի մը որ վիրը ամսոց 20ին, առ վարդապետութեան ասարկանը տրամադրուն համոցեն ալ

11 Երջակն ամսոյ 10ին՝ խոսնմալանձ բաղ-  
մանինեան՝ մէկանզ գայն ու ժողվութիւ արգելուե-  
ցու, ու հրաման որուեցաւ որ ժողովուրդը պատկա-  
նականզ ժողվութիւնն աւ գրգռողները բռնուին  
Վակատճառաւ. թաղ առ.նն որ բազմութիւնը գոյ-  
ժողովու մինչեւ մայս 10ը. ժամը 10 ու կերպն  
տասիկանաթեան գործակալը մէկ խոսնի զօրքով  
երեւցաւ, ու սովորական թմրուկի ձայնափշ հրա-  
մացեց որ բարձր թիւնը ցրուի. Արածանը ամեննեին  
ազգեցու թիւն մը չըրա.։ Տապայ իւս և ամ ետքը  
բանը բոլորութիւն փոխուեցաւ. Պատահազմական  
զօրքն ու աղքատին պահապանները պատերազմի  
պաշտոնեին խորհրդովով գունդ գունդ քամնուած  
լութ եւանի զանազան կողմերէն եւրան ու ան անեն  
փողոցները՝ պոնդ որ բազմութեան ժողովուած  
տեղը կը հանեին, պաշտոնինն Ժամը 11ին յան-  
կարծ հրացանները իրենց ու բներովը (պահպան-  
ութը) առջեւենին շխակ բռնած՝ ամեն կողմանէ  
բազմութեան մերձեցան ու սուբններով չըստ կողմը-  
առին. Խաղաղութեան մէջն մէկը գուրս չը կիսապ-  
երել. Թնդեւ կը զիշերեւ եսքը ժամը մէկ աս-  
մինակի մը կեցան, անկից ետքը սկսան բալմու-  
թիւնը (զի 200ի չոփ կոյնն) քշել տանիլ մինչեւ  
տասիկանաթեան պարագար, ուր որ երիկ մարդկիկ,  
ինիկները, ու տպաքը զատ զատ հրամապահնեւրու-  
թէ բաժնելով, ամենուն մէկանց դասաւան սկսան  
ընկել. Վասկ յայտնուեցաւ որ մէլիքնին նաև  
Անդ կիսուց գետպանին մարդիկներէն, ու երեւելի  
զնաւ արականներ ու կայսին, ու 150 հոգեց չոփ ու

բար,ու աստղամանականի (Քէլլա-Քէլլ) զինուորած էին.  
— Փարփակ, Ա Յանիսի: «Առաջքին մէջ մէծ յուզա-  
մունք մը կը տիրեւ: Պօնաքարդէւ կոզմիակիցնեւրուն  
յոնկըն ու ճիգը պէտք առ առելի յայտնի կ'երեւու:  
» Արդպակի աստին անդին զանազան յայտարարու-  
թիւններ կացուեցան, որպէս մէջ Հաւովավիկոս (Կորի)  
Նարուղէն իւրեւ Վայդիանցոց փրկիչը կը հրամա-  
րակուի: Խոկ քանի մի գաւառներու մէջ ուր որ  
Լուգովիկոս Կարուղէն պատուամաւոր բնորուած էր,  
գեղացինեւրը զինքը ընալու համար զրոշներ առած  
էկած էին, որոնց վրայ կեցցէ՝ առալվնեն, Հասո-  
րակազե տումբիւնն ինայ, զրուած էր: Արևիուան  
ազգային ժաղովին խորհու ըլլը զայտեցու մաս՝ Ա.  
Հեղքերուն երևափախանը յացուց թէ ինչպէս  
Դրուայի զայտոց գուները նոյն քազարը մասն առենքը  
ազգային պահապահնեւնը կ'եցցէ Հասարակասպետու-  
թիւն կամչելով զիրենի բարեւած էին, ու նոյն  
գունզն ոյ, կ'եցցէ Հաւովավիկոս Կարուղէն, պա-

ասախոն տուած էր: Ասոյ վրայ պատմերապի որոշ-  
տուեան դ, զաւենեա ագ սկսու ստուկութեամի իսո-  
միլ, ու մազափակոնները ամենը մէկուց կեցցէ Հա-  
սարամիաբետութիւն պատաժին: — Ե արժական  
աղդային պահապաններուն 17երրոր ու 18երրոր  
խոխերը (bataillon) երկու օր յառաջ եղինակ  
գաղաւոք կանչուած էին, որ որ 1ուրովիկան նա-  
րուշմին առջի որաշուահամեները զիրենք անոր  
կողմի ձգել իւուկեն, ու այս իսկ փայտերուն մէջը  
ւարույնի ցեղն մէկը կը գույներ: — Վայնդէս  
կիսայս ի ինչ 1.մի թումանը Փարիսին հեռացները  
անոր Համար էր, որ ազգ պիմի գործառուներուն  
բանուորները Նարուշմաններուն կողմի ձգելու  
ջաւացած էր: — Խրեկ ու պայս բոլոր Փարիս  
Լուդովիկոս Նարուշմին պատմերուն ու պատմու-  
թեամբը լեցուած է, ու ամէն ճամփաներուն վայ-  
մէկ լումայով Հասարակութեամիան 1ուրովիկոս նա-  
րուշմուն անունով նոր լազար մը կը ծախսի:

Դաստիարակության պարագաներն առաջընթաց  
(ուր որ ազգային ժողովքը կ'ը լսա) ահադիմ բացա-  
մունքին և զգուշած էր, իրեւ թէ լուրդովնիկոս  
Նախավեհներն գալը տեսներաւ համար։ Այս բացա-  
մունքը քանի զետք շատրւաւ, ու մեզն 3000 հո-  
գուց չոփ մաքրերան կեցը լուրդովնիկոս հարու-  
յան, Կեցը հայրը պուտայով Եղիսակն գտաներէն  
գեղոյի ժողովքին պաշտօնը կը մի քանչեացին։ Դաւե-  
նեազ պատերազմի պաշտօնեան, Կեհրիմ զօրու-  
պեաը, ու պազույին ուսանողականներան հրամանա-  
տարը՝ զօրաց դրա խն անցան, ու միան պարագանե-  
մունքաւոր ճամփաներէն բազմաթիւնը ցրուել։ Այ-  
սիցին մէջ զօրապետներան դէմ հրացաններ ալ  
պարզուեցան ու ազգային պահապաններուն հարիւ-  
րապետին մէկուն երկու մասով ջախճակեցաւ։ բայց  
խոռովարիներէն շատերն ալ, որոնք որ կեցը Նա-  
խավեհն կը կանչեին, ու զօրաց թմբուկները կը ծա-  
կէին որ չը արնեն, բանուեցան։ Կրիկումը ժողո-  
վին բազույին առևն կողմը հանգարան էր։

Փարփղ, 13 Յունիսի: Վերաբռնեան պաշտօնեան Գաղղրիայի մէջ զանուզը բոլոր տէրութեան գործակացներուն հրաման մը հանեց, որ Առաքավիրու Նորովեամբն ետեւեն ինչնան քննուեն, եւ Եթէ որ զուրոք ըլլալով՝ Գաղղրիա ուրբ կոխելու ըլլայ, անմիջապէս բռնեց առն:

Փարփղ, ԱՇ Յունիսի : Վազոյին ժաղաքին պարագանեան առջեւը 10,000 զինուոր ու պարզաբնա պահապան պատութազմի կարգաւ էեցած էն. այս խոկ ժադապքին արակին մեջ մեծ շիրմանվելին ու աղօնակ մը կը տղիւ : Հույսիս քամը յոյսունց թէ. Լու գովինդիս Կողմանէն քաղաքարացւացն ընտրութիւնը կարգաւ կանոնավ եղած է. միայն իրեն հասակին ու արդայնութեանը վասց (Գորսիկացի ըլլարուն համար) Խոսք կընայ ըլլալ : Հաց առ պատճառը, ըստ, քաղաքական անութեան առջեւը փոքր բան է, որովհետև Կարպէմին ցեղին գէմ տպուած տարապէսթեան վճիռը կառավարութիւնը վերցուցած է. մասնաւանցն Կարութին իմ կարծեացր նայելով՝ կընայ ժողովքին մեջ նատի, եւ ան վախը որ կ'ունենան ամանք, իբր թէ տուով հասարակապետութեան խախտելով կամ կարծեան պատճառ կընայ ըլլալ, բարդութին վուէ բան է : Վասք հակառակ խոսկաց. Պաշտ., ու իր խոս-

3 C 3 S E P T E M B E R

Լուսիներնուու վախճանն ու պիտօնք արգելու ԱՆՑՈՒՅԾ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԳԻՏՈՒԹԻՒՆ գրուծ ու հրատարակած ենք: Վարդակ ենք որ առ բարձր վախճանը մեր ընթերցողներուն ազնուական մասնաւութիւններուն ոչ համաձայն րլատով, լատիններնուու մշանչենաւոր ու անեղծ կիցը կը մնայ, ու ան արուան ու յառաջացումք որ առջևնին գրած ենք, Վագերնիս կը քայէ, որն որ նաև կը սախէց զմեղ ժամանակիս ամէն դէռքերը, մանրուանդ հիմակուան Եւրազոյի խոսքութիւնները, իրենց բնական աղջկի կամ գէշ գու նույն նկարել, որ ընթերցողները սպէհը տեսնեն ու հետեւն, գէշն իմանան ու փախչին: Աս ամեն զերպերան մէջ հաւատարմութիւնն ու ծշմօրտաօիբութիւնը միշտ մեցի նորաւակ զրած ենք, որն որ կը յառանք որ մինչեւ հիմա պահած ենք, առկից եռքը պահելիքներնուու առ թող մեր ընթերը վկացն:

1, P E 98 P R U 91 U 3 0 U 6 6 b P P

Եւ Այս լրագիրը ամեն էրեքշարթի մեջ մը կ'եղէ : Տարեկան դժու կանխիկ (ՔԵՐ) 10 պիորին արծաթ է, վեց ամսուանը՝ կանխիկ 5/2 պիորին արծաթ :

3. Պատրիսյո մէջ զբսէն, խաւզուած բան չէնք լնդունիր, մանաւանդ երբ որ հակաս տիրութեան հաղութ զբուած ըլլայ, որմէ լուլբովո  
կուլբով հետօ կենալ:

Վայ մեր լրագիրը կրնայ տևակից. Ե. Վ. Առաքիլիսի կայսերական ուղարկած բան (Փառադաշն), թէ Առաքիլիսի կողմերութեան և թէ բարոյ Տաճկառապահի մէջ: — Ի. Ա. Խենան, Միհմարի ուղարկած բան խանութիւ: — Կ. Կառաջանիսական-Պալյայ, Զուհամը խանը Պ. Հայանց անդամանց մէնեւակը: Պ. Յ. ՅՈՒՆԻ, Երանակմի վակըը, Միհմարի ուղարկած բան մէնեւակը: Պ. Ա. Յանիկ, Գոնորի խանը, Առաքիլիսի պատմակի մէնեւակը: — Կ. Օ. Միկայելի, Եւսի Քահանը, Միհմարի ուղարկած վակըը: — Լ. Խորես ու Հ. Ա. Առաքիլիսի մէնեւակը: — Խակ ուրիշ բարարակերէն առաքարութիւն ուղարկեարք առ սեղմարէն մէկուն հետ կնան թղթակիցից:

Ա Բ Ե Հ Յ Ը Ա Շ Տ Վ Գ Ե Խ Ս Պ Ա Կ Մ Ա Վ Ն Ի Վ Ա Ր Ե Ը